

Ց Ա Յ Գ Ա Ծ Ա Ղ Ի Կ

ՍՏՈՒԵՐԱՎԵՊ

(Շար. եւ վերջ)

— «Հալածական մըն եմ: Մուրացիկ մը: Աչքերուս նայէ, ու ըսէ թէ ո՞վ եմ ես»:

— «Դուն ցաւագար մըն ես»:

— «Ճիշդ է այդ: Բայց ըսէ թէ որո՞ւ կը նմանիմ, ու ի՞նչ բան կը յիշեցնէ քեզ իմ հոգիիս»:

— «Դուն նման ես խոնաւ ճամբաներու: Բայց թէ ի՞նչ բան կը յիշեցնես..., անծանօթ ստուեր մըն է քու հոգիդ, եւ դուն անկէ հալածուած մը...»:

— «Չե՞ս անցնիր այդ ճամբէն, որ քեզ-մով պիտի դառնայ պարտէղ, ու պիտի ծաղկի հնդիկ բուրումներով...»:

— «Ես չեմ սիրեր պարտէղները: Բայց ըսէ թէ ո՞վ ես դուն, եւ ինչ կ'ուզես ինձմէ»:

— «Կ'ուզեմ որ ծառադ ընես զիս»:

«Մառաներս իշխանական ծագում ունին»:

— «Ահա կ'իջնէ զլուխս, քու աչքերուդ առջեւ»:

— «Դուն ոճրագործի աչքեր ունիս: Կը վախնամ անոնցմէ»:

— «Չեռքիդ տակ գառնուկ կը դառնամ»:

— «Դուն նման ես դառներ հալածող դայ-լիրուն»:

— «Հոգիս լայն գիշեր մըն է»:

— «Ապրէ՛ այդ զիշերով, ու այն ատեն կրնաս զալ ինձի, կը վարժուին աչքերդ խա-ւարին, ու չես մոլորիր իմ մէջ: Կը հասկնաս, ու չես խորտակիր»:

— «Կորսնցուցած եմ ճամբաս: Ու գիտեմ թէ կորսուեր եմ անոր մէջ»:

— «Խորտակէ՛ արդելքը»:

— «Աւերակներ կան ...»:

— ինկիր անոնց վրայ ու ապաշխարէ: Կը

փրկուիս կամ կը մահանաս»:

— «Դուն կախա՞րդ մըն ես»:

— «Ես ա'յն եմ, որ քու մէջդ է հիմա: Գարշելի՛ ...: Գեղամն ինքն էր այն: Տե-սաւ որ իր մէջ կը կորսուի: Աչքերը փակ, ին-կաւ ինքնահալածանքի: Զկրցաւ գիտնալ թէ ո՞ւր է իր ստուերը: Զշարունակեց:

ինկաւ մութ ճամբաներուն:

Գեղամը կը կորսուէր Գեղամին մէջ:

Ե.

Ու հիմա ստուերներ, խարուսիկ երազ: Գեղամ ինկաւ խաւարին, ու կորսուեցաւ այն-տեղ: Ճամբան զոր լքեց, հեռացաւ: Հեռացան ուրիշ շատ բաներ: Հեռացաւ ինք իրմէ: Հեռա-ցաւ յիշատակէ, ճանճրոյթներէ, ստեղծագործ տառապանքէ: Ինկաւ ամբոխի հոգերանորւ-թեան: Հալածեց իր անձը, ու չասաւ անոր: Տեսաւ թափառական հմայքներ իր հոգիին մէջ: Անոնց վրայ կը դողար աշունը, նիհա՛ր, զեղնած: Դեղնեցաւ իր խանդավառութիւնն ալ, ու եղաւ թշուառ ողորմելի: Անցորդներ չճանչ-ցան զինքը: Անոր անձը փախեր էր իրմէ:

Գեղամ մնաց առանձին: Զբաղեցաւ ա-ռանձնութեամբ, ու անոր մէջ շինեց իր ար-քայարանը: Թաղուեցաւ պարապութեան մէջ: Արամեանը յիշեց յաճախ: Անոր բանքը՝ զան-գակներու պէս: Զբաղեցաւ հայհոյութիւնը: Հալածեց իր գիտակցութիւնը ու հոգիին մէջ շինեց ապաստանարան հալածական հոգիի: Ինք հալածական մըն էր: Առանձնացաւ յիմա-րութիւններու հետ: Յիշողութիւնը լքուեցաւ պատերու տակ, կամ առկախ մնաց իր մտա-ծումին մէջ: Մտածումը բողոքեց ու վտարեց այս անծանօթը: Գեղամ լքեց մտածումն ալ:

Հեռացաւ մարդերէն: Ամբոխը քննեց հեռացողի' աչքերով: Երկրորդ անգամ ըլլալով զգաց ատելութիւն: Ինկաւ անրջանքի ճանապարհին: Զգաց թէ անոնք օդով կը չնշեն: Թունաւորուեցաւ:

Ու օր մը զգաց անվերադարձի կսկիծը:

Զգաց օտարութիւն: Զգաց մէղկութիւն: Կառչեցաւ հին օրերու փառքին: Զկրցա՛ւ: Ինկաւ իր բարձրութեան: Ինկաւ մութ ճամբաներուն: Գեղամ առաջի՛ն անգամ զլիսագիր տեսաւ ճակատագիրը: Զհաւատաց աչքերուն: Ու հաւատաց ա՛յն ատեն, երբ ուզեց ապրիլ հին էջեր:

Զկրցաւ ապրիլ:

Ինկաւ մութ ճամբաներուն:

Ինկաւ ինքնամուացութեան մէջ: Զկրցաւ հրաժարիլ անձնահալած փնտուտուքէն: Եղաւ քնաշրջիկ հին գիշերներու: Զհասաւ: Պատմեց իրեն հին օրեր: Իրականութեան մէջ ուզեց ապրեցնել այդ վայրկեանը: Հետապնդեց: սպանաց: Զարացաւ: Քարկոծեց իր հեղնանքը: Անձնասպան եղաւ իր մէջ զսպուող գեղամը: Հիւանդկախ հակումներու ինկաւ: Ինկաւ ամրոխի այլասերումին: Զարնուեցաւ պատերուն: Ինկաւ անթափանց գիշերներու: Զառիթափերու: Գահավիժեցաւ: Ինկաւ պոռնկութեան: Ինկած էր մութ ճամբաներուն: Փճացաւ իր անձը: Սպառեցաւ: Դարձաւ չորցած տերեւ:

Գեղամի մէջ, Գեղամն էր մեռնողը:

* -

Սահմանեց իր «անվերադարձ»ը: Անոր մէջ ինկաւ փիլխոփիայ Գեղամը: Փիլխոփիա՛յ...: Անոր մէջ ինկաւ խորհո՞ղ Գեղամը...: Գեղամներու այս խառնակութիւնը ճիշդ էր եւ իրական: Դարձաւ իրերահալած եւ անձնահալած անհատականութիւն: Իր մէջ, խորհողը եղաւ իշխան մեծ: Եղաւ հանձարեղ իմաստաէր: — Իմա՞ստը: Անվերադարձ մնաց անդարձ: Գեղամ չափեց անո՞ր ալ իմաստը, ու խելազարեցաւ: Օրեր չինեց, չինեց վայրկեաններ, որոնք նման էին հիներուն: Անոնց մէջ ապրեցաւ: Անոնց մէջ ճարակեցա՛ւ, պղտիկցաւ...: Իջաւ գիշերներու: Ստուերը աղտոտեր էր: Անցան իր քովէն: Անդարձ: Զտեսան զինքը:

Ու ինք շատ լաւ չափեց վերադարձն ու անվերադարձը:

Մէկուն մէջ զտաւ պղտիկ, մարող մի ճըրադ: Միւսին մէջ իր կեանքը, որ հեռացա՛ւ, տաճարացա՛ւ...: Մէկուն մէջ իր ճայնը մնաց անարձանգ, խոնաւ, դաւաճան: Միւսին մէջ եղաւ զալարումի սրափուք: Սրափաց: Զգաց մահ, զգաց ճակատագիր: Զգաց խելազարցանկութիւններ: Զգաց ծարաւ, զգաց թոյն: Զգաց սնանկութիւն երազի նուագարաններու: Սնանկացաւ ի յաւիտենից:

Պարպուած էր հոգին:

Այս պարսպութեան մէջ տարածուեցա՛ւ, տարածուեցա՛ւ իր իշխանութիւնը: Գեղամը՝ այդ պարապութեան մէջ եղաւ ժառանգազուրկ:

Անվերադարձ յիշողութիւն մը: Փակ սենեկ, փակուած հոգի:

Գեղամ կորսուէր էր Գեղամին մէջ:

«Աշխարհ իր իմաստին կը վազէր»:

Գեղամը՝ ի՛ր իմաստին:

*

Կըսէր.

— «Ու հիմա զրկուած մըն եմ: Ահա գիշեր կըլլայ ու կը մահանամ: Ահա կը մարի ճրազը: Ու լոռութիւն: Կախարդ ձեռքեր կան: Կը խեղճն անոնք: Կը տեսնեմ տեսիլ գունաւոր: Անիմանալի, անըմբոնելի ... : Պատկերներ կան: Անոնց մէջ յուզումը խողովակներէ կը վազէ: Իմ մէջ բազմաթիւ են անոնք, բայց աղբիւրը ցամքերէ է: Յուզում չկայ: Թշուառակա՞ն ... : Զրկուած եմ. ժառանգազուրկ մը: (— Ուզորմեցէ՛ք, ողորմեցէ՛ք): Ահա զայրոյթը, որ զիս կը տանի դարձեալ հին արեւներու: Ճառագայթ մը չունի՞մ հիմա: Ու հիմա հաւասար եմ անիմաստ զառանցանքի: Հեղնա՞նք: Հըպարտութի՞ւն ... : Խլո՞ւրդ, ո՞վ եմ ես: Ո՞վ է այս ողորմելին: Զարնուի՞մ, զարնուի՞մ պատերուն: Թող բնակիմ այլասերած մենաստանի մէջ: Թող բսեն թէ ընկեցիկ մըն եմ որ փորձեց թագաւորութիւն:

Ու հիմա՞...: Ու հիմա կ'ուզեմ որ հանե՞ն զեւը՝ որ կը մեծնայ հոգիիս մէջ: Դե՞ւը...: Ու հիմա կ'ուզեմ որ մահանայ ան...: Յիշատակ մը, ճառագայթի չափ սուր, ու երանութեան չափ մեղմ, կը սպաննէ զիս...:

Այդ դուռն ես, հրէ՛շ, սիրո՛ւն սատանայ:
Տեսնե՛մ, տեսնե՛մ դաժանութիւնդ: Թող քու
թազաւորութիւնդ գայ...: Եզիր մեծ, եղիր
իշխանուհի բռնակալ: Կապանքէ՛ հոգիս, ու
թող մահոնամ զգուանքի երջանկութեանդ
մէջ: Ու այս՝ Գեղարմնէ: Նման Լիբանանի
գիշերներուն..., պարտէզ, ծաղկեալ անուշա-
հոս բուրումներով: Եկո՞ւր, եկո՞ւր ...: Չա-
րութեամբ կանգնեցո՞ւր հոգիս: Սորվեցուր
բառերը հեղանքի սաստկութիւններուդ: Ու
ձղէ՛, ու ձղէ՛ որ աղտոտիմ ու սրբացնեմ քեզ
զայրոյթի շեշտերուս մէջ: Նիրվանա՛, պար-
տէզ երազանքի ու թափառահալած հոգիներու:
Ծաղկեցո՞ւր ծաղիկներդ որ թունաւորուիմ ա-
նուշահամ բուրումներով:»

Իմաստը մօտ էր վախճանին:
Եղաւ զիշեր: Ու իջան զիշերներ:
Գիշերը մի՛շտ լուռ էր ու զաղտնապահ:
Այդ միա՛յն Գեղամը զգաց:

* *

Անվերադարձ ու անդարձ:
Գեղամ վինտոնց իր երջանիկ ժամերը:
Զդառա՛ւ: Եղաւ ծառայ: Ու սիտի ըլլար խաղա-
լիկ: Չվերադարձա՛ւ երաղը:

Ինկաւ մութ ճամբաներուն:
Ինկաւ ստուերներու մէջ, ու կորսուեցաւ
ուրուականներու մէջ:

Ուրուական մըն էր:
Գիշերը վախցաւ իրմէ:
Թափառական, ստուերահալած:
Կեցաւ անկիւն մը, ու գիտեց լոյսը որ կը
հեռանար ու կը պատիկնար:

Տեսաւ զայն, երբ կը վախչէր անծանօթ
ճամբաներէն: Շրթունքը նահանջ մը գծեց,
հեկեկաց ու լացաւ ...:

Գեղամ հասած էր իր իմաստին:

Երբեմն նստէ պատուհանին տակ: Դիտէ
ստուերը որ կ'անցնի քսուելով երդիքներուն,
տարրերուն: Տարածուելով տարտամ մայրամու-
տին մէջ, լայննալով տարտամ հոգիներուն վը-
րայ:

Դիտէ յողնած մը որ գլխահակ կը մեռնի,
բայց չի՛ զգար: Անիկա այնքա՞ն ծանր է, որ
կը թափառի ու կը դանդաղի ճամբաներուն
վրայ ...:

1934

Մ. Թէօլէօլեան

(Վերջ)